

Գ Ր Ա Կ Ա Ն

Բ Ա Ր Ե Ր Ո Ւ Թ Ի Ա Ռ Ե Ր

Հողէն ժայթքած ոսկիով լեցուեցան կալ և զիւղեր,
Ու ճրագներու զողն առաւ բոց մը կարմիր, արևոտ,
Լուսազբիւրին ջուրն հիմա լուսընկան է համբուրէր
Ժամուն ճերմակ դուռին մօտ :

Եւ գուն ահա կ'երեւիս, ով ըլլպիտակ ու Բարի,
Պատամուճանող մը որուն ամբողջ գարուն մ'է հիւսեր
Ծաղիկն ու թելը մետաքս, կապոյտին մէջ ըլլտուերի,
Խորհուրդի պէս տրտմասէր:

Ամէն հասկի մէջ զիսես քանի՛ հատիկ է պահուած,
Ախազատին աւազներն ու թիւրեղները ծովին,
Ասողերուն թիւը զիսես անհունօրէն ոսկեմած,
Ով կախարդանց երկնային:

Եւ գուն կու գաս մեզմօրէն հովին շունչին խառնելով
Զայներն ամբողջ լըռութեան և ծաղիկներ ըլլտուերին,
Ուրերուց տակ բարափուն սիրտ մը՝ երկիրն է զինով
Աշուններէն լուսային:

Կը խոնարին ճամրուն վրայ ամէն քարի մամուապատ,
Ամէն բողոք հէքեաթ մ'է քեզի համար՝ անպատում,
Առուակներու հայելին կը ցոլացնէ անարատ
Դէմքիդ պատկերը ժպառուն:

Ու կը մտնես ամէն հիւզ, ամէն խըճիթ ու տընակ,
Ամէն ճրազի լըսին մէջ հոգիդ բոցն իր կը նետէ,
Ամէն զիշեր կու գաս տուն ճամրաներէն արծաթէ,
Կ'իշնես բլուրէն մանիշակ:

Քեզ կը տեսնէ հոգիով ապրող ամէն ծերունի
Որուն ձեռքէն դողդոջուն ինկաւ մանգաղը փայլուն,
Քեզ կը տեսնէ հէքեաթով կախարդ հոգին մամերուն
Ակութին մօտ հայրենի:

Մառաններու բանալին ցու ձեռքիդ մէջ է պահուած,
Սափորներու մեղամում կընիքը զուն կը քակես,
Ամէն արցունք մարգարիտ կ'ըւլայ սրտի մէջ ինկած,
Սիրտէզ անհուն սիրոյ պէս...

Եկուր, Եկուր, իմ տնակիս դուռը քաց է այս զիշեր,
Ես աղքատ եմ, ես հարուստ միայն լուսեղ պատրանքով,
կեանցիս հրեղէն պատմունանն իմ մատներովս եմ հիւսեր
Վշշտերու բորը տատասկով...

Եկուր, միայն շիւղ մը բե՛ր պարտէզներէդ անսահման,
Միայն տերեւ մը չորցած, միայն ցորեն մը ոսկի,
Որպէս զի ես ալ տեսնեմ ովհտաւորի մը նըման,
Փու ներմակ զէմբըդ Առորի....

ԱՐԱՆ ԽՐԱԺ

ՀԱՆԴԻՍ ՀԱՆԴԻՍԻՑ

Մեր մէջ թերթերը սունկի պէս կը բուսնին և
սունկի պէս կը մեռնին. անոնք յաճախ ծնունդ
են ոչ եթէ գիտական բաց մը լրացնելու,
այլ երիտասարդական բոցավառ խանգերու, և
չարագուշակ ժամանակներու պահանջը լցնելու:
Սակայն երբ կը դիտեմ մեր շնչարանի սեղափին
վրայ կողք կողքի տուած բազմաթիւ թերթեր և
լրագիրներ աշխարհիս ամէն կողմերէն առա-
քուած, սիրու հապարտութեամբ կը լցուի՝ տես-
նելով փոքրաթիւ ժողովուրդի մը յառաջադիմա-
կան բարձր զաղափարը Ծոյ չէ թէ այդ թերթե-
րէն քիշերը պարունակնն ծանրակիշ յօդուած-
ներ, այդ կը կախուի կեանքի պարագաներէն:

Զնոքիս տակ կան տասնեակ մը զանազան
անուններով թերթերու չոկսեմբերեան՝ թիւսը:

Հատ քիշ բացառութեամբ բոլոր թերթերը
լցուած են՝ վտանգի ժողովրդան սրտին մէջ
հայրենական օնախի կրակը առ պահելու յօր-
դորներով. տեսակ մը սրտապնդի համակներով,
հայրենի լուրերով. և ոչ մեզմէ այլքան ամիր-
ժով չի որոներ այդ ցանկալի էջերը:

ՀԱՆԴԻՍ ԱՄՄՈՐԵԱՑ

Իր միացեալ թիւը կը բանայ սգաւոր մահ-
ազով մը Հ. Պ. Զաքարեանի. հանգիստ իր
հոգուոյն Հ. Վարդանեան և Հ. Ոսկեան գրեթէ
թերթը լցուցած են երկու հրատարակութիւն-
ներով, մին Եւթաղեան մատենագրութեամբ,
հանգեր Որուսնեցոյն բառամէնկութիւններով.

1. Զաքարեականներու երբեմն յապատճերուն պատ-
ճառաւ Հանձն հանցիցը միշտ պահի խօսք «ԲԱԶՄԱ-
ԱՀ» ք հրատարակութենչ ամէս մ'առաջ կառա Հան-

միւսը Ս. Ներսէս Լամբրոնացոյն «ի Անրափո-
խութիւն Աստուածածնի» ներբողեանով:

Սակայն ինչ որ ինձ հետագրքական և շահն-
կան երնցաւ՝ Պ. Աղոնցի գրութիւնն էր, ուր
յարգ. հեղինակը մատենագրական արժէքաւոր
նորութիւններ կ'որոնէ Սաշթոցի և իւր աշա-
կերներուն կեանքին վրայ, տար աղրիւներու
մէջ Հ. Տաշեան ունի բառագիտուկան պրատուժ-
ներ ազգային Արուեստագիտական բառգիրնե-
րու մէջ, սակայն ոչ միշտ իրաւացի դիտողու-
թիւններով: Կը հետեւին Զեռագրաց ցուցանիւր
Ս. Նաշեի վանուց ի Անրափոխա, թանկագին
երկ մը Գուշակնան Սրբազնէն, գէթ կորսուած
և նահատակուած ձեռագիրներու ցանկալի ա-
նունները այսպէս կը պահուին գարերով: Դիու-
կան քիշ թէ շատ շահնկան գրութիւններ Շան-
թի «Հին Աստուածներ» ու վրայ պատմական և
կենազարդարական դիտութիւններ — Բարգէն
Սրբ. ի Խումաց Հայ Մատենագրութեան մէջ Հ.
Կողեանի կամնարականի՝ է դարուն — Հ. Գա-
րաննիշիւնների Հայ — Լուկուլիսան պատերազմները
և Տիգրան Բ:

ՆԱԱՆԱԱՐԴԻ

Եթէ «ՀԱՆԴԻՍ ԱՄՄՈՐԵԱՑ» լուրջ և երբեմն
չափազանց ծաներ Եւսակասւոց ընդհակական
զիցացած է Որատեան առածին համեմատ օգտա-
կարին հետ քաղցր ալ խառնել, ընդգրկելով
բազմավիպի նկարագիրը: Զբոսեցուցիչ են ու-

զէսներուն վրայ, Այս բաժինը միանգամայն զօտ պիտի
կազմ բուր Հայ թերթերուն մէջ և ազդ ու զբախուս-
ուած գել լուսացներուն կամար: